

Կորովալանջ կը ըկին առիւծք դէմ ընդ դէմ  
Խիզախ ու անյագ պըշնուն յիրար բոցաձեմ,  
Եւ այրն առիւծ թռուցեալ անդէն սըլաք սուր՝  
Դիաթաւալ դընէ զգազանն առաթուր : —

Ի ժայռ մենիկ յեցեալ յայնժամ սկայաբար  
Ի ճարելոն կոյս արձակէ հզօր բարբառ .  
Եցիւ Աբրովթ , անհուն դաշտաց տիրող տէր ,  
Ինդ իս մըրցիլ դայր նահատակ անվեհեր ,  
Օ ի շանթատիալ իմոյ սլաքիս ձիգ ի թափ  
Ի զհայ անուան ցուցանէի մեծ սարսափ , :  
Եյալէս գոչէր Հայկազնըն հին սըրտաթունդ ,  
Եւ ի յակձիո մընայր Ո՞ասիս լուռ ու անքոյթ :

Ո՞վ այր հըզօր , զոյգ կայծականց երկնառաք ,  
Ո՞յր անվըկանդ , տան Յօրդոմայ պահպանակ .  
Ինդ արութիւնս քո հրաշազան բիւրաբիւր  
Երկնից կամար աստեղք հիացան լուսասփիւռ .  
Մըծիւ Հռովմայ , բըռունք Պարսից ահադէմ  
Ի քոց նետից շաշիւն՝ փախեան տարագէմ:  
Ինդ մըրցանաց քոց հրաշալեաց ո՞ր պըսակ ,  
Ո՞ր սարդենիք անմահ փառաց նըշանակ :  
Օ ազատափայլ ձակատ քոյին՝ մըրկայոյզ  
Ո՞ւ էր երբէք պսակել ի թագ շանթահիւս՝  
Եյն լոկ արժան քեզ եւ անմահ շուք փառաց ,  
Արժան սլաքացդ , ո՞վ դու Հայկազն յաղթազգեաց :

ԳԵՐԻԳ ԱՊՏՈՒԼԱՆԵԱՆ

Աշ. Ռաֆ. Վարժ .

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Մեծե Պետրոս : (Տես երես 444)

Ին ժամանակները Տաճիկները զինադարումը վերցընելով սկսան պատերազմիլ Ո՞եծին Պետրոսի հետ , որն որ Շրութ գետին ափանցը վրայ (1714թ.) այնպիսի դրքով մը պաշարուեցաւ անոնց բանակէն , որ առանց տարակուսի ձեռք պիտի իյնար : Այրոր բոլոր Ոյուսերը սարսափած կեցեր էին , Ատարինէ կայսրուհին մարդ իսրկեց դաշնակցելու Պալթաձը Ո՞է հէմմէտ փաշամեծ վեզիրին հետ . դաշնաց սլայման .

ները շահաւոր ըլլալուն , վէզիրն ընդունեցաւ զանոնք , ու ասանկով ազատեցաւ կայսրը : Ո՞ս դիպուածիս յիշատակ՝ Պետրոս ուզեց որ կայսրուհին Ո՞ւ Կառարինէայ կարգը հաստատէ , և անոր գահագլուխն ըլլայ , ու կանայք միայն կարենան մտնալ անոր մէջ :

Իր տէրութեան մէջ խաղաղութիւնը հաստատուելով , դարձեալ ձեռք զարկաւ ձամբորդութիներու : 1715թ.  
Պարէնհակ կեցաւ քիչ մը ատեն , և Տանիմարդայի ու Ոյուետիոյ ծովեզերեայ տեղուանքները քննեց . Ետքը Հոլանտա գնաց , ու անկէ ալ 1717 տարւոյն՝ Պաղպիա : Բարիզ եղած ժամանակը՝ Ոյուպոնի եկեղեցւոյն մէջ երբոր

|| Կիշլիկո ծիրանաւորին տապանը տեսաւ , զնաց գրկեց անոր արձանը , ու ըսաւ . “ || Վ պաշտօնեայդ մեծ , ինչու իմատենս չծնար . իմկայսերութեանս կէսը քեզի կու տայի , որպէս զի մէկալ կէսը կառավարելու կերպը սորվէի . . . Պիետրոս Շարիզու մէջ բնութեան ու արուեստի գեղեցկութիւնները տեսնելու միայն չպարապեցաւ . դաշնադրութիւն մը առաջարկեց ինքը ( Ռուկանի դքսին , որ հաւասարապէս օգտակար կրնար ըլլալ թէ Շաղղիոյ և թէ Ռուսիոյ : Իր մտածութիւնն էր՝ միաբանիլ կարոլոս ԺԲ Առւետիոյ թագաւորին հետ , որ իրեն մեծամեծ նահանգներ կու տար , Շանեաց ձեռքէն վերցընել Պալդիկ ծովուն իշխանութիւնը , տկարացընել զի նոգիացիս քաղաքական պատերազմով մը , և հիւսիսային երկիրներու բոլոր վաճառականութիւնը Առւսաստան ամփոփել , որն որ Շաղղիոյ վաճառականութեանն ալ բարգաւաճելուն պատճառ կ'ըլլար : Ինքը կ'ուզէրնաև Ատանիտաւոս թագաւորը վեժի ձգել տալ ( Ռուստոս թագաւորին հետ . որպէս զի երբոր երկու կողմէն գժտութիւնը բորբոքի , ինքը մէջտեղ մտնայ ու իր օգտին պահանջածին համեմատ՝ գրգուէ կամ իջեցընէ զան : Ի՞ս տեսութիւններով առաջարկեց ( Ռուկանի դքսին , որ միջնորդ ըլլայ ընդ Առւետիա և ընդ Առւսաստան , և դարձեալ՝ թէ վնասողական դաշնակցութիւն մը հաստատուի աս պետութիւններուն ու Ապանիոյ հետ : Ի՞ս դաշնադրութիւնը , որ Շարոպիոյ բաղդը Շաղղիոյ ձեռքը կու տար , ընդունելի չեղաւ ( Ռուկանի դքսին , կամ մանաւանդ թէ ըսենք՝ Տիւպուայի , որ կը շարժէր զանիկայ :

Շաղղիա պտրտելէն ետքը՝ դարձաւ Առւսաստան Պիետրոս , ու նորէն իսլուտութիւնը ձեռք առաւ : Իր Ռուկքս որդւոյն ընթացքը տժգոհութեան առիթ տալով իրեն , դատաստան ընել տուաւ անոր վրայ , և դատաւորք մահուան դատապարտեցին զիշխանը : Ի՞ս բանիս ցաւեն՝ այդ իշխանը կաթուած մը ու-

նեցաւ , որ մահուան տարաւ զինքը : Հայրը գնաց տեսնելու իր մեռնող որդին , և կը զուրցուի թէ արցունք թափեր է . բայց ետքը աս թշուառ իշխանին բարեկամներէն մէկ քանին սպաննել տուաւ : 1724<sup>ին</sup> պատուաւոր խաղաղութիւն մը հաստատեց Առւետիոյ հետ , որով ստացաւ զի իվոնիա , Խաթոնիա , Խնկէրմանիա , և Շարէլիոյ ու Ա իպուրկի կէսը : Ի՞ն ատեն Առւսաստան իրեն հետեւեալ անուններս տուաւ . Մեծ . Հայր Հայրէնեայ , և Կայսր : Իր կենաց մնացած տարիներուն՝ աշխատեցաւ իր մեծամեծ մնածութիւններն ՚ի գործ դնելու : Ի՞ս ժամանակները Լէզկիք տիրելով Ի՞սիոյ Շ ամախի քաղաքին , սպաննեցին անոր մէջի Առւսերն և ուրիշ բնակիչները : Ի՞ս նախատանաց վրէժինդիր ըլլալ ուզելով մեծն Պիետրոս՝ Կասպից ծովը անցաւ , Տէրպէնտ քաղաքը պաշարեց ու առաւ , ինչպէս նաև ուրիշ իրեք նահանգներ ալ :

Շաղմաթիւ օգտակար հիմնադրութիւններ ու վարժոցներ հաստատեց Պիետրոս Առւսաստանի մէջ : Հետեւակախումբ մը կարգեց 100,000 մարդկանց , որոնք կարգաւորեալ ու զօրաւոր զինուորութիւն ունէին : Շարուային զօրութիւն մը դրաւ՝ 40 առաջին կարգի նաւերով ու 400 ցոկանաւերով : Ամրութիւններ շինեց ըստ յետին կանոններու ամէն հարկաւոր տեղեաց մէջ : Ա եծ քաղաքներու մէջ ընտիր քաղաքական ոստիկանութիւններ հաստատեց , որովհետեւ առաջ շատ վտանգաւոր էր գիշեր ասեն անոնց մէջ պտրտիլը : Շարձեալ հիմնեց Շեմարան մը նաւուղղութեան , ուր ամէն ազնուական գերգաստանները բռնադատուած էին իրկելու իրենց որդւոց մէկ քանին : Ա արժարաններ զրաւ Ա ոսկուա , Շեղրպուրկ և Քիէվ՝ լեզուաց , գեղեցիկ զպրութեանց և չափաքերական գիտութեանց համար . գեղերու մէջ ալ զըպլացներ հաստատեց : — Ա արժարան մը բժկութեան . և հասարակաց գեղավաճառի կրալակ մը ’ի Ա ոսկուա , որ

մեծ քաղաքներու ու բանակներու համար դեղեր կը հասցընէր : Խնչուան ան ատեն բոլոր տէրութեան մէջ միայն կայսեր համար բժիշկ կար , իսկ դեղավաճառ ամեննեին չէր գտնուեր : — Հասարակաց դասախոսութիւն անդամազննութեան : — Կահտանոց մը , ուր ընական պատմութե՛ հաւաքում՝ մ' ալ կար : — Խնկոց պարտէզ մը : — Խպարաններ , որոնց հին ու անընթեռնի գրերը փոխել տուաւ : — Յաւարգմաններ կարգեց Խորոպայի տէրութեանց ամէն լեզուներուն համար , և անոնցմէ զատ՝ նաև լատին , յունական , գալմուք , մողոլ և չին լեզուաց համար ալ : — Աքրունական գրատուն մը , զորն որ իր Խնդղիա , Հոլցդայն ու Կաերմանիա գնած իրեք մեծ գրատուններէն ձեացուց : Ի՞ս ամէն բաններէն զատ՝ ընդհանուր փոփոխութիւն մ' ալ ընելէն ետքը իր երկրին մէջ , սկսաւ իր գործոյն վրայ ան բաններն աւելցընել՝ որոնք զարդ մըն էին . փոխեց Խուսաստանի հին ճարտարապետութիւնը , որ շատ տգեղ ու անհարթ էր ; և նոր ճարտարապետութիւն մը հնարեց : Կրեն ատեն խել մը տուններ շինուեցան վայելուչ ձեռվլ , քանի մը պալատներ , ու հասարակաց շէնքեր : Կր բանակները Կասպից ծովուն գրեթէ բոլոր արևմտեան ափանց տիրած ըլլալով 1722 և 1723 տարիններուն , Պետրոս աս ծովուն յատակագիծն առնել տուաւ , որով առաջին անգամ իմացուեցաւ անոր Ճշմարիտ ձեւը : Ի՞սկէց օրինակ մը խրկեց Բարիզու Կահտութեանց Ճեմարանին , որուն պատույ անդամ էր :

Կը շարունակուի :



## ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Բուրրանաստումի տահանքք :

Հնդկաստանի գետերէն շատերը իրենց ընթացքին մէջ սահանքներ կը ձեացընեն , որոնցմէ ոմանք ուրիշ երկիրներու երևելագոյն ջրվէժներուն հետ կրնան բաղդատուիլ . ինչպէս է Բառբանասսումի սահանքը , որուն վըրայօք համառօտ տեղեկութիւն մը կ'ուզենք տալ օրագրիս մէջ :

Վառնադիգ նահանգին մէջ՝ Կինվէլի քաղքին մօտ է աս սահանքը , և նոյն նահանգին գեղեցկագոյն ընտւթետեսարանն է : Աեղ ու երկայն ձորի մը մէջէն անցնելով՝ երբոր ծայրը համնիս , կը տեսնես որ հոնտեղէն ջրոյն հեղեղները գահավիժաբար վար կը թափին ու ամենախորունկ լճակ մը կը ձեացընեն . աս լճակէն ուրիշ նոր գետ մը կ'ելլայ , որ հանդարտ ընթացքով դաշտագետնոյ մը մէջ օձապտոյտ կը ծաւալի : Ի՞ս ձորս շատ հեթանոս տեղացիներ կու գան , որոնք գետոյն սրբազնն համարուած ջրերուն մէջ կը լուացուին , և երկրագագութիւններով ու ծնրադրութիւններով կը մեծարեն այս տեղը , զոր հին աւելորդապաշտութեամբ մը ու անհիմն աւանդութիւններով յարգանաց արժանի կը սեպէն :

Կաժուարուտ բլրոյ մը շրջանն ընելով , յանկարծակի սահանքը դիմացդ կը տեսնես : Ի՞նչափ աղուոր է ու վըսեմաս երևոյթը , որ աչքով տեսնողը միայն աղէկ կ'ըմբռնէ : 150 ոտք բարձրութենէ վար գլորելու ատեն լայնաբերան ու մեծազանգուած ջուրը՝ բըռնութեամբ ճամբայ կը բանայ իրեն այն մեծ ապառաժններուն մէջէն , որոնք իրեն առջել արգելք կ'ելլան , և փրփրալով ու ահաւոր մննչմամբ կը յաղթէ անոնց : Եւ ետքը լճակին մէջի ժայռին զարնուելով՝ ամալի պէս փրփուր վեր կը հանէ . իսկ իրեն գահավիժման ձայնը , որ սովորաբար մղոնով տեղ կը տարածուի , երբոր ճռառն ըսուած քամիին